

## ՊԱՏՄԱԿԱՆ

ՅՈՎԵԼԱՆՆԷՍՈ ՈՐՈՇՆԵՑԻ ԵՒ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ  
ՈՒԽՏԱԽՈՐ ՎԱՐԴԱՊԵՏՔ ԵՐՈՒՍԱՂԵՍԻ. (1312-\*, 1385. 1346-\*, 1410)

### ՈՐՈՇՆԵՑԻՆ

Մեր այս յօդուածով հակիրճ կհնաւագականը պիտի գրենք նախ Յովհաննէս Որոտնեցին և ապա Գրիգոր Տաթեւացին որոնք մեծապէս սատարած են Հայ Եկեղեցին հաստատութեան և զարգացման, յետոյ պիտի յիշատափենք անոնց ուխտապէմի ուխտալորութիւնը և Գրիգոր Տաթեւացին հուսակրօն քահանայ ձեռնադրութիւն Յովհաննէս Որոտնեցիէն, Ս. Յակոբայ տաճարին մէջ, բայ Յայսմաւուրքի:

Յափհաննէս Որոտնեցին հայրենիքն է Վաղապին անուանի գիւղը, այս տեղն է որ Սիւնեաց առաջին թագուցին Շահանդուռիւտ, Քրիստոփի հազար թռւակնին, գեղեցկայրմար կը չինէ Վաղապին վաներ, որ այժմ կը կոչուի Կարմիր գանեց իրբ ուխտատեղի: Որոտնեցին հայրն էր Օրբելեան տոհմէն Բանէ: Որոտնեցին կը կոչուի նաև Կալիկի, այն է Ուրու: Յօվհաննէս Կալիկի վրդ: Կը պահէր Էտմբաւը Վաղապին վանքին, այժմ ամայացեալ, և կը յիշուին Եկեղեցին արձանազրութիւնները: Գայլէնորի վարդապետ Նչեցի նասայիի աշակերտն էր Որոտնեցին և դրուատուած է ժամանակակիցներէն, մանաւանդ իր աշակերտ Գրիգոր Տաթեւացիէն, և կ'անուանէն ամեն վարժապետ»: Համաձայն իր բարեկամանութեանց Որոտնեցին կը կոչէ Վաղապին արևելեան եւ՝ լոյս անսուեր ազգին հայկազեան, զմեն ասեմ զՅովհաննէս բարբառոյ ձայնն և զասուածարան որոտման, պետն բարունեաց, մականուն կախեալն ի սէրն Յիսուսիւ: Տաթեւացին, իրը դրուագ Որոտնեցին, չափարան գրուած քի մը մէջ կը յիշէ թէ սուուզիւ ան Ուիւնեաց Աթոռն հըրաւակութեաց, իրը մետրապոլիտ, բայց հրաժարեցաւ ան կամ անհածութեան պատճառով կամ անզրադ պարապելու գիտութեան և աղօթքի: Տաթեւացին չափական տողերը ասոնք են. այս եւ զիինակ Սիւնեաց հայուղեալ փառա ի փառ զերազանցեալ հայլ: Այս առողերէն կը հասկցուի թէ Որոտնեցին արքեպիսկոպոսութեան կամ մետրապոլիտի աստիճանը կը բէր: յայտնի

է այս պարագան: Որոտնեցին պաշտօնէ խուսափելու պատճառը կը յաւելու իր վերի չափական տողերուն մէջ այսպէս, և Անկար ինչ առ այս գոր ամայնցեալ, եւ ոչ պանձացեալ զոր ոչ ախորդեալ:

Տաթեւացին կ'աւելցնէ նաև հետեւեալը: Անպա յետ որոյ տարաշնարկ գոլոյ խաղաղ ութեան տեսեանն ուխտելոյ: այս խօսքը նշանակութիւն մէ՛ Որոտնեցին Երուսաղէմ ուխտացնացութեան, չատ կողմի՛ ըրջագիլը, Տիգիս երթալը, ուր գրուեատողին հանութեան համաձայն, Քաջիկեղոնականներուն հետ վիճաբանիլը. Վարաց Դաւթի թագաւորին մահուանէ վերջ ուխտի կ'երթայ Երուսաղէմ, հնակէ Սեպուհ Եւսուր, ուր տարի մը մասկ յետոյ, կ'երթայ Տրապահն ի դուռն կայսեր, առանդ կս քաջ հանգիստայ, բատ տղիսաւան տարագունն, և ապա, պի սիւն նական վիճակ հասեալ և գահոյս բազմեալ:

Կ'աւարտէ Տաթեւի Զանգակատան շինութիւնը, և կը խօսի կամ կը զրէ «Յօրէն նութիւն նորակերտ շինուածոյ տաճարին և Զանգակատան առաջելական ամբողոյ վանդիցն Սատաթէ, որ է աթոռ Սիւնեաց վիճակի: ի բանն, Տէր ի տաճար սուրբ իւրումէ (\*): 1378ի յիշատակագիր մը Որոտնեցին ուրիշ մէծ աթոռի վիճակ մը տիրացած կը նկատէ. միը ունի զվիճակու Հազբատայ և է սպասաւոր սուրբ նշանիս: Ուրիշ շինութիւններ և բարեկարգութիւններէ յետոյ կը վախճանի 1385ին 73 տարեկան, Յայտնութեան տօնին, որ իր ծննդեան օրն էր, իր աշակերտները հանգուցեալին կերպարանքին կազմուած քը հետեւեալ կերպով կը նկարագրեն, քաղաք զիմօք, մէծ ահասակ և բարեետեսիլ, զուարբթամիտ և ողորմած:

(\*) Տաթեւի եկեղեցին գաւթիւն ծայրը կամ զլուխը, արևմտեան կողմին վրայ, կամ վայելուչ Զանգակատան, փոքր կաթուղիէնով, վեց փոքր սիներու վրայ բարձրացուած, Յօվհաննէս Որոտնեցին շինուած, իր ուրիշ շինուածներն պատճեալ, իր ծամեւութիւններէն զարձէն վերջ, ինչպէս կը դրէ Տաթեւացին կարգութեալ ոստանար տղերը: Եթ Սիւնեան վիճակի հասեալ և դայնութեալ, Առող ինչ ժամանակ անդ բազալացեալ, Զանգակատան որ էր հիմարեկնել, նայն նա կատարեալ: (Սիսական, էջ 236):

իսկ ըստ Տաթևացւոյն, ագեղեցիկ տեսլեամբ  
առ որդիկ մարդկան կերպացեալ, ըստ կարի  
ի չափ հասակի ընտրելոցն նախնիու:

Որոտնեցին գրուած քնիրը բազմաթիւ  
են, գրեթէ բոլորն ալ մեկնողական, ինչպէս  
Ս. Դրոց, Աւետարանաց, Սուղմոսաց, Թղթոց  
Պօղոսի, Կաթողիկեայց և մարգարէին ե-  
սայեայ. Վերլուծութիւնք փիլիսոփայական  
գրոց Արքատուելի, Պարփիւրի, Փելոնի, և  
այլ և այլ ճառեր, թէ պարզ և թէ դպրո-  
ցական ոճով. մեր գարութիւն ժամանակի  
նուազման առթիւ այս գրական աշխատու-  
թիւնները առաջին անդամ կը նկատուին  
խանգարեալ ոճ. թէ ատակաւին լաւագոյն  
կը համարուի քան իր հոչակեալ աշակեր-  
տը՝ Գրիգոր, վասնզի ինքն ոգւով մեզմա-  
գոյն է և գրչութեամբ զգուշագոյն (տե՛ս  
Սիսական, էջ 219-220):

ԺԴ. գարուն կ'ապրէր Թովմա Վրդ.  
Մեծովեցի, Արճէչի Քաջերունիաց գիւղէն  
և Մեծովայ վանքի միաբան. Թովմա Վրդ-  
իր գրուած քին մէջ, զոր հրատարակած է Կա-  
րապետ Վրդ. Շահնազարեան 1860ին, գե-  
ղեցիկ առղերով կը գովաբանէ Որոտնեցին  
յիշատակելի գործը. ի մէջ այլոց Թովմա  
Վրդ. կը զրէ թէ Արոտնեցին աշակերտը  
եղած է հոչականուն նսայի և Տիրատուքը  
վարդապետներուն. բոլոր գաւառներին շատ  
աշակերտներ կը հաւաքէ և Հայ Եկեղեցին  
կ'ունենայ բազմաթիւ վարդապետներ եւ  
քահանաներ. ամանաւանդ տիւ և գիշեր  
մաքանելով ընդդէմ քրիստոնատեաց աղ-  
թարմայիցն գաւառին Երնջակուն . . . Ար  
իրրե արեգակին փայլէր ընդ ամենայն ազգու  
Հայոց եւ լուսաւորէր գամեննեսան աս-  
տուածային գիտութեամբ. և կայր ընդդէմ  
կերպուածուաց աղթարմայլցերկարնակացու  
Որոտնեցին տառներկու տարի մնացած է  
Երնջակի մէջ Հայ Եկեղեցւոյ պաշտպանու-  
թեան համար աշակերտակից ունենալով  
Գրիգոր Տաթևացի մեծ մլրդն. Որոտնե-  
ցին տիւ և գիշեր Երնջակի մէջ կը մաքանի  
ընդդէմ Ունիթորներու և նոյն օրերը կը  
վախճանի մեծն Եղուանի առնելով ի նորին  
իրարմ կանթեց մի նուազեալ ի լուսան. և առէ  
ցան և լուսան կատուած տղօթից քոց. և ես  
քեզ բարի զաւակ միջնորդութեամբ իմոյ, բայց  
առ զականթեղն զայդ և պահեա ի քեզ. Զի մա-  
նուկն որ ծնանելուցն է ի քէն, և ալուսաւորեցէ  
վասարեալ կանթեց զայր ուղղագիտ զաւա-  
սաւորեամբ . . . (տե՛ս Յայսմանի, ապ. Գրիգո-  
րիան 1706):

## ՏԱԹԵԱՑԻՒՄԻՆ

Տաթեացին հայրն էր Սարգիս, Քաջ-  
բերունեաց Արճէչ քաղաքէն, իսկ մոյրն  
Փարպեցի էր (\*). ասպատակներուն պատ-  
ճառով հասաւատուեցան Հայոց ձոր, ուր  
ծնաւ Գրիգոր, հօթն տարեկանին ուսման  
հետեւցան. ասաննեինդ տարեկանին հան-  
գիւցացաւ ի Տիգիս Որոտնեցին որուն առ-  
շակերտացաւ քամն և ութը տարի, և միշտ  
կը հետեւի անոր, և կը ներբողէ զանձիկա-  
ննէ իշխանութիւն ստացաւ վարդապետ-  
ւու և քարոզիւու. Որոտնեցին մահուանէ  
յիմայ, 1387ին, Տաթեէ մէջ կը կարգութ  
վարդապետ և առաջնորդ, արդէն երկու  
տարիներ յառաջազոյն երկու պաշտօնները  
կը վարէր Երնջակայ վարժարատին մէջ. 25  
տարի կը մնայ իրը առաջնորդ. շտա-  
կերուներ առնեցաւ, որոնց գիւտաւորները  
անունով կը յիշուին տամն և կինդ վարդա-  
պետներ. և անոնց առաջինն էր Միմիքան  
Տաթեացի, որ միշտ գրոց յիշատակարան-  
ներուն մէջ մեծ բարունապիտ անուամբ կը  
յիշուի (1406-26) և տասներկու աշակերտ-  
ներ ալ Մեծովայ վանքէն եկած են, որոնց  
կետ Թովման անուանի պատմիչը, և վաթ-  
սուն քահանաներ: Երբեմն ինքը կ'երթար  
լինոփ, ուր իր աշակերտակիցը Ողվանս-  
նէն Վրդ. կը շինէր Ս. Աստուածածնի եկե-  
ղեցին, 1408ին միասին նաւակատիքը կը  
կատարեն, երկու տարիէն յետոյ կը դառնայ  
Տաթե և կը վախճանի հոն (1410 կամ 1411)  
եօթանասուն տարեկան, և հանդիսաւոր  
յօւղարկաւորութեամբ կը թագուի, Տաթէի  
մէջ երկար բանկութեան, ուսումն, գրու-  
թեանց և վարդապետութեան, մահուան և  
վանքի մէջ թազման պատճառաւ կոչուած  
է Տաթեացի: Թէ՛ յաջորդ և թէ՛ յետնորդ  
վարդապետներէն հոչակաւոր եղած է եւ  
մէծ պաշտպան Հայաստանեայց Ս. Եկեղե-

(\*) Տաթեացին մօքը մասին հետաքրքրական  
առանձութիւնն մը կը պատմուի. Յաւառը միուն  
երանելի մայր որբայն եսեն յանուրիս երազոյ  
վԱնուրին Գրիգոր Լուսաւորիչն՝ աննելով ի նորին  
իրարմ կանթեց մի նուազեալ ի լուսան. և առէ  
ցան և լուսան կատուած տղօթից քոց. և ես  
քեզ բարի զաւակ միջնորդութեամբ իմոյ, բայց  
առ զականթեղն զայդ և պահեա ի քեզ. Զի մա-  
նուկն որ ծնանելուցն է ի քէն, և ալուսաւորեցէ  
վասարեալ կանթեց զայր ուղղագիտ զաւա-  
սաւորեամբ . . . (տե՛ս Յայսմանի, ապ. Գրիգո-  
րիան 1706):

ցիին։ Կը վկայուի թէ Տաթեացին երկասպիրած է քան և երեք գիրք յետ մահուան իր ուսուցչին՝ Որոտնեցիին (Սիսական, էջ 237-38)։

Նշանաւոր բանասէր Հ. Ալիշան Տաթեացիին բոլոր գրուած ֆիերուն վրայ ժամանակադրական կարգաւ պատմական եւ բանասիրական հմտալից տեղեկութիւններ դրած է (Սիսական, էջ 238-240), եւ մենք մեր այս յօդուածին հակիրճ հանգամանքին պատճառաւ զանց կ'ընկենք նոյն տեղեկութիւնները և միայն հու կը յիշատակենք իր գրաւածքներուն շարքը զոր հրատարակած է Ղազար կաթողիկոս Ճահկեցի իր «Իրախաց անկալիո» գիրքին մէջ (էջ 641). ասոնք են։ 1. Մեծ հարցմունքն. 2. Արիստավի գրոց լաւմունքն. 3. Աստրօգութեանցն. 4. Պերհարձենիաս. 5. Առաքինուրեանցն. 6. Պարփիւր. 7. Պարապանց լուծմունք. 8. Սաղմուն հաղուածուն. 9. Առակաց հաղուածուն. 10. Երգ երգոց. 11. Խմասութիւն. 12. Փողօզն. 13. Ամեան հատոր. 14. Զմրան հատոր. 15. Յորբայ լուծմունքն. 16. Յովիաննու Աւետարանի հաղուածուն. 17. Լուծմունքն Արիստութիւն. 18. Գեորգեայ գրչութեան. 19. Գոեք հարցմունքն Գեորգեայ. 20. Քաղուածուն Մաքրեսով Աւետարանին. 21. Խսայեայ հաղուածուն. 22. Ասկենտորիկ գիրքն. 23. Գիրքն ծարտազյն վարդապետական իօխանութիւն տալոյի։

Տաթեացիին այս վերջին գրքին անուանումը հետեւել կերպով բացատրուած է Մաշտոցին մէջ (1876 տպ. Վաղարշապատա)։

«Դիրք գւաւազն ատոյ աշակերտացն ՀՀմարիտ բանին քարոզութեան։ նախ ըշապինաւորն իշխանութիւն՝ որ է չորս աստիճան, և ապա զծայրազոյնն՝ որ է ասան աստիճան, որ լինի բոլորն չորեքտասան, յօրինեալ Սրբոյն Գրիգորի Տաթեացւոյ ճշշմարտութեան վարդապետի, գերահանճար հետորի և անաղթ ախայեանի սուրբ հաւատոյ, աշակերտի մեծին Յովիաննու Որոտնեցւոյ։ ի լուսազարդ բանից աստուածաբան մարգարէին նսայեայ լուսաւոր մըտք մեկնողօրէն իմն տեսութեամբ կարգաւորեալ։ Տաթեացիին կողմէն յատուկ օօրէնութեանո աղօթք մը կը յիշատակուի տասն աստիճաններէ զերջ։

Սովորութիւն էր վարդապետական վըկայականներու մէջ յիշել իրարմէ գաւազան

ստացողներուն շարքը։ և վերջին դարու վկայականներ միշտ նախ Գրիգոր Տաթեացի սկզբնաւորութեամբ կը գրուէին, և անոր զանազան աշակերտաներէն տարրեր ճիւղեր կը կազմուէին (Դաւիթիցի, էջ 340)։ որով ներկայի մեր եկեղեցւոյն բոլոր վարդապետները Գրիգոր Տաթեացիի բարոյական սերունդը կը նկատուին։

### ՈՐՈՇՆԵՑԻՒՆ ԵԻ ՏԱԹԵԱԾԱՅԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՈՒԽՏԱՆԱՊՈՒԹԻՒՆԸ

Հաստ Յայսմաւուրքի (տպ. Գրիգոր Դպիր, Կ. Պոլիս, 1706) Տաթեացին գեռ մանուկ, կը հանդիպի Տփխիս քաղաքը Յովիաննէս Որոտնեցիին, որուն քով կը հսկեի ուսման և կ'աշակերտի ժամանակ մը. վարդապետական ուսմամբ կը վարդուէր և իլ. տարի նույրուած էր անդադար եկեղեցական հըմտութեանց և ուսման։ Որոտնեցին, ինչպէս կը գրէ նոյն Յայսմաւուրքը, «Ճարեւացն առեալ տարալ բնդ իւր յասուածակիս խաղան յերուսաղէմ, որ անդ բնկալաւ զատիճան կուսակրօն հանայուրեան։ Եւ առաւելապես ընորին հոգւոյն սրբոյ։ Վերեւ յիշուած Յայսմաւուրքին (էջ 698, հատուածին մէջ գծագրուած էր զանուի մէկ նկարը Յովիաննու Որոտնեցւոյն որ եկեղեցական տարազով բազմած յաթոռ զաւազակ ի ձեռին, և կը չնորէ կուսակրօն քահանայութեան աստիճան Գրիգոր Տաթեացիին որ ծնադիր նստած է Որոտնեցիին առջն։ թէկ որոյ չէ թէ Տաթեացին կուսակրօն քահանայութեան աստիճանը Որոտնեցիին ստացած ըլլայ, բայց վերեւ յիշուած նկարը ապացոյց մ'է թէ Որոտնեցին՝ որ արգէն ուներ եպիսկոպոսութեան աստիճան, Երուսաղէմի Ս. Յակոբոյ տաճարին մէջ Որոտնեցին ինքն տուած է Տաթեացիին կուսակրօն քահանայութիւնը։

Որոտնեցիին հետ Տաթեացիին կուսակրէն կը մեկնի Երգնկա ուր օնս նմա զաւազան վարդապետական։ Երգնկայէն Որոտնեցին կը մեկնի 1358ին Տաթեացիին հետ իր գաւառը՝ որ է Տաթե, ևեւ եռ Գրիգորիս վարդապետին զգիրս ասացուածոց վարդապետական կարգի՝ ի բերան առնուլ, զի ատցէ նմա հրաման և իշխանութիւն և գաւազան ծայրագոյն։ Որոտնեցիին մահուանէն յետոյ ամէնուն հաւանութեամբը

Որոտնեցիին աթոռը կը բազմի Գրիգոր Տաթևացին որ երբեմն Մեծոփայ վանքը կը մնար, բայց առաւելապէս հաստատուած էր Տաթենի վանքը:

Որոտնեցիին և Տաթևացիին Երուսաղէմի ուխտաւորութիւնը կը հաստատուի նաև Յ. Կ. Ճանիկեանի Հնութիւնը Ակնար գրքին (էջ 98-99) մէկ ձանօթութենէն զոր կը յիշենք հետեւալ բացատրութեամբ. Բինկայի Ճ. Յակոբ քանանային ծանուցման վրայ Ճանիկեան կ'իմանայ թէ մի քանի մագտաթիւայ Աւետարան և Մաշտոց գտնուած է. անոնցմէ միայն Աւետարանի մը յիշատակսրանը դոյլն յապաւմամբ կ'ընջորինակէ. այս Աւետարանը զըրւած է հրամանաւ տիեզերալոյս մնձ բարունապետին Օհաննու Որոտնեցոյ ի յԱստուածապատ գւաւառս Եկեղեց յանապատի Լուսաւորչի ընդ հովանեաւ Սուրբ Կարապետին որ շինեալ է նոյն ինքն հօրն մերոյ Սրբոյն Գրիգորի, որ ի սմին լեալ ձեռնազ գրութիւն Ռստակէսի: Աւետարանին Հայոց թռւականով գրուած քը անհասկնալի է, միայն կը յիշուի պարզ թռւով (1373). յարելով այդնեղէլի եւ բազմամեզ զրչի Գրիգոր սպասաւորի սմին և բանի Միակ ըստ նախնեացն նուրլու ։ ի յընտիր սրինակէ ստուգեալու:

Գրիգոր Տաթևացին որ այս Աւետարանին գրչութեան հեղինակն է կը գրէ «Արդ աղաչեմ զձեզ . . . յիշատակէլ առաջի Քրիստոսի զքաջ ախոյեանն և զարի նահատակն զթովհաննէս րաբունին զվարժապետն իմ . . . և զիս զմեղաւոր աշխատողս և զծնողս իմ . . . և եայն. Կարգ մը ուրիշ յիշատակութիւններէ զերշ կը զնէ Երուսաղէմի այցելութեան պարագան հետեւալ կերպով. Անկ եղբայր, զյիշատակ կարանս յետոյ գրեցի յերսուածէմ Յ. Քաղաքս եւ կարի արտօրանօք ի մնեի կինդշաբեւոջ աւուրս, վասն ստուգութեան ի տեղիս տեղիս ի խաչ նշան եմ արարել ի վերայ անց բանի՝ որ յայլ աւետարանն ինին յայն տեղն գիր աւելորդ, եւ կամ թէ այս գիրս յայս տեղն պիտոյ է: Զմանալարս նոյն ինին մնձ վարդապետն իւր ձեռօֆն գարծեաց եւ մեզ ուսոյց զոյն առնեասուած:

ՄԿՐՏԻՉ ԱՐՔԵՊՈ. ԱՂԱԽՆՈՒՆԻ

## ՀՈՌՎԱՄԷԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆԸ

Բ Ե Կ Գ Դ Ա Ր Ի Ե Ց Բ Ա Խ

(ՀԱՅՈՒԱՅ ՄԲ. Ի. LIETZMANN-ի  
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՆ ԵԿԵՂԵՑԻՑ ԳԻՒՔԻՆ)

Գէտք է կարգալ Տակիտուսը լիովին հասկընալու համար, Հոռվմայեցի ժողովուրդին, բարոյական կառուցումին մէջ յառաջ եկած աւերները՝ հոգիներու այն ջարդին պատճառաւ՝ զոր Պամետիւանու հրամակեց՝ որ տեսեց տասնը կնք տարիներ, Հեղինակը, քառասունոց մարդ մը, իր իսկ աշխերուն վերապած մը կ'երեկի, և, այն վայրկեանին որ կը սկսի աշխատիլ, դառնութեամբ նախ կը յայտարարէ թէ, աւելի դիւրին է խեղզել հոգեկան կեանքը, քանի կենդանացնել զայն<sup>(1)</sup>): Բայց Տրայեանոս ազատութիւնը կը բերէ: Ամէն կողմերէն ձայներ կը բարձրանան չնորհակալութիւն յայտնելու համար ազատարարին, ու անոր լուսամիտ կառավարութեան ներքեան Տակիտոս կարող եղաւ պարզելու իր բովանդակ հանճարը: Կայրերու պատմութիւնը, ինքը զրեց, պատմական ամենակիցներուոր գործն է, զոր Հոռվատուալ աշխարհի, բայց այս գործը, մթութեամբ մը լիցուն, զիւցնական համակերպութեամբ Թաթաւուն լուսաւոր ապագայի մը յոյսը չէ որ կը ցուցացնէ այլ կուծալի անհնագուտութիւն մը: Տիտոս և ողբերգական նախագագում մը: Տիտոս և կիվիսու երանիկ օրերէն կազիւ հարիւր տարալուծ, Տրայեանոսի փառքը եր գագաթնակէտին է հասած և կայրութիւնը նորէն կը ծնի: Բայց Տակիտոս մինակեաց մըն է, և իր հանճարովը, բոլոր մարդերէն աւելի հետուն տեսնելու շնորհովը սժուուած:

Պինիոս, իր բարեկամը, երջանիկ է բուրովին, անիկա կը զգայ թէ կ'ապիր ոգեկան վերապարթումի շրջանի մը մէջ, ու նամակները, արուեստով շարագրուած, կապաւուրիչ վկաներն են այդ բանին: Այս հանգամանքներուն մէջ, կ'ըսէ ինչ որ շետակ է, թէպէտե շատ բարձր կը գնահատէ իր ժամանակակիցներուն զրական գե-